

## ԿԻՊՐՈՍԻ ՊԵՏՐՈՍ Ա-Ը

ՀԱՅՈՅ ԹԱԳԱԽՈՐ ԶԵ ՊԱԱԿՈՒԱՆ

Առ Հ. Ն. ԱԹԵՐՔԻԿԱՑ

«Բազմավէպ»ի մէջ, 1907 եր. 407, Կարդացի Վեր. Հ. Ն. Վ. Անդրկեանի «Ա. Պետրոսի Վրայ» խորագիր յօղուածիկը, որուն կը պատասխանեմ «Բազմավէպ»ի հիւրընկալ էջերուն միջոցով։

Նախ պէտք է զիտնալ, որ Սյրիս գրքի հեղինակը բանասիրական ուսումնասիրութիւնն մը չէ որ հրատարակած է, այլ պատմական վկա մը, ինչպէս կ'երեւ գրուածքն ուստի չնեց կրնար սպասել որ անոր ամէն մէկ մանրը քննուած կըշուած ըլլայ, հրապարակ հանուելէ առաջ, ինչ որ կը պահանջուի բանասիրական ամէն կարգ աշխատութենէ։ Արդ Սյրիսի հեղինակը մաս մը պատմական գրքերէ, մաս մըն ալ իր երեւակայութենէն գեպէքը հնարելով նոխացուցած ու համեմած է իր գիրքը, վիպական գոյն մը տալով անոր։ Ուրիշ ոչինչ։

Սյրիսի մասին այս մի քանի տողը նուիրելէ ետք՝ անցինք մեր խնդրին, թէ արենօք կիպրոսի Պետրոս Ա. թագաւորն «Հայոց թագաւոր պատկուած» է։

Կիպրոսի թամանակագիրներէն ամենէն նշանաւորներն և ամենէն արժանահաւատուները, ինչպէս՝ Ամափի, Ստրամբաշչի, Ֆլորիս Բուստրոն, Մաքերաս (՞չ թէ Մաշչերաս), այս, նոյն իսկ Մաքերաս ու Դարդիլ, կը լոեն այս մասին։ Չեմ գիտեք թէ Մաքերասի ո՞ր երեսը, ո՞ր անկիւնը գտած են թերաք և Հ. Անդրկեան Պետրոսի Հայոց թագաւոր պատկուելուն առապելը։ Ինձ ծանօթ ժամանակագիրներէն միակը՝ Guillaume de Machaut է որ իր La prise d'Alexandrie անոն ուսանաւոր գրուածքն մէջ (եր. 222-228) հետեւալ կերպով կը պատմէ ինդիրը.՝ Պետրոս թագաւորն երբ Հառամէն մեկնե-

ցաւ։ իր համբաւն այնցան տարածուած էր, որ Հայերը զինք թագաւոր ընտրեցին, կոչեցին և ընդունեցան։ Ահաւասիկ բնադրին տղողը.

Li roys se parti de la court;  
Mais sa ronommée qui court  
Par tous païs, par tous chemins,  
L'essaussa tant, que les Hermins  
L'ont pour leur seigneur esleu,  
Pris et nommé et reçeu; . . .

ինչպէս ըսի, արիկա միակ ազրիւրն է որ կը խօսի Պետրոսի Հայոց թագաւոր - ո՞չ թէ պսակուելուն՝ այլ ընտրուելուն վը-  
րայ, որ այսպէս կատարուած է։

Մեր վերջնն թագաւոր Լեոն Ե-ի եղ-  
րայր՝ Պեմոնն զահաժառանք էր, և փա-  
խած ապաստանած կիպրոսի Պետրոս Ա.  
թագաւորութիւնը ցոլ։ Այս երկուն ամէն ջանց  
ըրին, որպէս զի խովութիւն ճգնն Հա-  
յաստանի մէջ և Պեմոնողը թագաւորեց-  
նեն, Եւ մասամբ յաջողեցան. — Հա-  
յաստանի մէջ երկու հակառակ կուսակ-  
ցութիւններ, այսպէս ըսնեց՝ մին կարոյիկ  
և միւսն ազգայնական, փոխանակ թշնա-  
մին վանելու համար միջոցներ խորհելու՝  
իրարու զէմ ելած՝ կրօնական մոլեսան-  
դութեամբ զիրար կը հաւածէին, կաթոլիկ  
կուսակցութիւնն յաջողեցաւ պատգամա-  
ւորութիւն մը դրկել և խնդրել Պետրոսէն,  
որ իրենց իսկական զահաժառանք Պեմոն-  
ոց թագաւոր պսակել տալով Հայոստան  
դրէ։ Արդ՝ Պետրոս ընկերակցութեամբ  
Պեմոնի ճամբար ելաւ, Ուրանոս և պա-  
պին միջոցով Հայաստանի թագաւոր օծել  
տալու նպաստակով Բայց Վենետիկ հաս-  
նելուն պէս՝ Պեմոնը հրւանցացաւ ու մե-  
ռաւ Ուստի՝ Պետրոս Լեոնին մասին բա-  
րեխօսեց այս անցամ, և պապէն հարկ ե-  
ղած յանձնարարականներն առնելով կի-  
պրոս զարձաւ։ Բայց երբ իմացաւ որ  
Հայաստանի նոր թագաւորը՝ կուսանողին  
Դ (1365-1373) բնիկ կիպրուացի է և կը  
փափագի Հայոց թագաւորութիւնը յանձ-  
նել իրեն, բոլի յանձնարարականները

պահեց, յարաբերութեան մտաւ կոստանդնի հետ, և որոշուած օր մը յարձակեցաւ Այսի վրայ, թշնամի բանակը ճեղքելով՝ Հայաստան մոնելու համար. և սակայն չյաջողելով՝ կիպրոս վերադարձաւ : Եղիպատագիներն ու թիւրքմէնները տեսնելով Պետրոսի հեռանալը, իրենց վրէժը լուծեցին Հայերն: Այս վիճակին մէջ՝ երկու կուսակցութիւնն ալ որոշեց կոստանդնի վար առնել, և տեղը զնել ուրիշ թագաւոր մը: Կաթողիկ կուսակցութեան ընտրելին էր Պետրոս, իսկ ազգայնական ներունը՝ կոստանդնին Դ-ի այրին Մարիամը:

Պետրոս Այսի վրայ կատարած իր անյաջող յարձակումէն ետքը՝ կրկին պապին դիմած էր, Հայոց թագաւորութիւնը ձեռց բերելու համար. և երր վենետիկ կը գտնուէր, կաթողիկ պատգամաւորութիւնն հասաւ դիմաւորեց զինք, և առաջարկեց Հայոց թագաւորութիւնը: Ասոր վրայ Պետրոս աճապարեց զառնալ կիպրոս, անկէ Հայաստան անցնելու համար. քայլ երր կիպրոս հասաւ, իր պալատականներէն սպաննուեցաւ 16 յունվ. 1369-ին: Հետեւարար ո՛չ իր կուսակցութիւնը, և ոչ Պետրոս չհասան իրենց նպատակին: Եւ եթէ նոյն իսկ Հայաստան ոտք կիսէր Պետրոս, ովք կրնայ երաշխաւորել որ ազգայնականները գրկարաց պիտի ընդունէին զինք. չէ՞ որ իրենք ալ իրենց կողմէ դիմում ըրած էին Մարիամին, որ վերջապէս կոստանդնին Դ-ի սպանուելով՝ «միաբան հաճութեամբ» թագապահ կարգուեցաւ, ինչպէս կ'ըսէ Դարդել, եր. 68:

Ալդ, ինչպէս տեսանց, Պետրոս Ա. կուսակցութեան մը ընտրելին էր Հայոց թագաւորութեան համար. ընտրելին միայն, և ոչ ուրիշ բան: Ո՛չ զահը բարձրացած է, ոչ պատգայով կը հաստատուի նաեւ Պետրոսի անոնով գտնուած հայատառ միակ դրամին կեղծ ըլլալը: Ինչպէս իրաւամբ կը կասկածի նշանաւոր դրամագէտն Հ. Կ. Սիպիկան, իր «Գասաւորութիւն Բուռքին դրամոց» մէջ, եր. 69-70:

Աւելորդ է երկարել հոս Պետրոսի մասին ըսելիցներս, քանի որ ընդպրածակօրին խօսած եմ արդէն իմ «Էւեռն Ելուսինեան, վերջին թագաւոր Հայոց» պատմական աշխատութեանս մէջ (եր. 24-46), որուն տպագրութիւնը վերջանալու մօտ է: Միայն համեմատութիւն մը կ'ուզեմ ընել մեր ժամանակակից դէպքերէ մէկին հետ, որ տեղի ունեցաւ ասկէ քսան տարիի չափ առաջ: 1884-ին երբ վախճանեցաւ էջմիածնի Գէորգ Դ կաթողիկոսը, նոր ընտրութեան ձեռնարկուեցաւ և կաթողիկոս օծուեցաւ Մակար: Մելքիսեդէկի կուսակցիցներն այս ընտրութեան դէմ ելան, և իրենց շրջանակին մէջ կաթողիկոս հոչակեցին Մելքիսեդէկը: Ալո՞ կրնանց ըսել թէ Մելքիսեդէկ «կաթողիկոս պատկուցաւ». այս տեսակ յայտարարութիւն մը պատմական սիսաւ չի՞ համարուիք:

Կ. Յ. Բաստազն

—•••—○—○—•••—

### ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒԹԵԱՆԵՐ ՂԱԶԱՐ ՓԱՐԳԵՑԻՑ ՄԱՍԻՆ<sup>1</sup>.

— — —

Ա. — Էջ 47. «Ծղեալ կատարելապէս հմուտ երգողակամ տաղիցն և նուտորակամ յորդասաց յայնարաններու»: Ուղղ. «Ծղեալ կատարելապէս հմուտ երգողակամ տաղիցն և նուտորակամ յորդասաց առանձնանութեան»:

Բ. — Էջ 549. «Այլ մեր թագ այմակս արարիթ, զի զնորդի չայոց այրըթիր որեարմ այլուր զինուարի ի որոք»: Ուղղ. «Ծղեալ ձնննթափ այմակս արարիթ, զի զնորդի չայոց այրըթիր որեարմ այլուր զինուարի ի գործ»:

Գ. — Էջ 246. «Հայթայթամս իմմ առ չարի, և ուոզ պատմապամց մնծի և ահաւոր տրամութեամ հաշուէիթ»: Եղանդ. «Հայթայթամս իմմ առ չարի, և սուզ պատմապամց մնծի և ահաւոր հասելոյ տրամութեամ հաշուէիթ»: — Եղանդ պաշարմամ դիմանալու համար աղանթեր պաշար կը հայթայթեմ թախապէս: (Պ):

Դ. — Էջ 80. «Զայլ և այլ սեռս ի թումոցն որսացեալ բազափիք դարձեալ բերիցն»: Ուղղ. «Զայլ և այլ սեռս ի թումոցն որսացեալ բազափիք բարձրացն»:

Ե. — Էջ 28. «Եւ խոնարհեալք յամարգութիւն

1. Փարպ. Տպ. 1891.